

**Կ Վ Ե Ր Ա Յ Ս Տ Ո Ր Ա Գ Ա Ս Ա Կ Ա Ն Ի Ն .**

ԱՅՍ Է՝ Կ ՎԵՐԱՅ «ԻՍԿ ՄԵՔ ՓԱՌԱՏՈՐԵՍՑՈՒՔԻՆ» :

Խոկ մեր	Հաւատու	ուղիղ	մոօք.
Հաւատու	առողջ	է միշտ	գործով:
Ազլիդ	է միշտ	սրբով	սիրով:
Մոօք	գործով	սիրով	յօւսով:
Զիկ որ	ամբիծ	ունի	զհաւատ.
Ամբիծ	գործով	զրոյս	հաստատ.
Ունի	զրոյս	սիրոյ	շաղկապ.
Հաւատու	հաստատ	շաղկապ	անբակ:
Արդ զայս	Հաւատու	ունիմք	առ Հայր.
Հաւատու	ի ծնօղն	զորդի	անմայր.
Ունիմք	զնրդի	հաստիչ	զաշխարհ.
Առ Հայր	անմայրն	զաշխարհ	արար:
Բատ այսմ	ունիմք	և զայս	յնրդի.
Ունիմք	ծնեալ	անհայր	Որդի.
Եւ զայս	անհայր	ընդ մեղ	յոդի
Որդի	արդի	յոդի	ի մի:
Այսպէս	անձառ	չոգին	պատուեմք.
Անձառ	բղխմամք	չօրէ	ասեմք.
Հոգին	չօրէ	ընդ Որդւոյ	դասեմք.
Պատուեմք	ասեմք	դասեմք	պաշտեմք:

Ուստի	Ընդ Հօր	Պնդին	Օրհնեմք.
Ընդ Հօր	միշտ ոռւրբ	զշոգին	գոլեմք.
Զորդին	զշոգին	և զշոյրն	յաւէտ.
Օրհնեմք	գովիմք	յաւէտ	պաշտեմք:
Այս մեր	հաւատ	ամրիծ	ընտրեալ.
Հաւատ	բոլոր	մասամբք	պաշտեալ.
Ամրիծ	մասամբք	կեանք մեղ	յայտնեալ.
Ընտրեալ	պաշտեալ	յայտնեալն	օրհնեալ:

Ե յաւիտեանս յաւիտենից ոմէն:

Դրչագիրն, որից վերցնում ենք այդ երկու ոտանաւորներն, ունի և մի հետաքրքրական յիշատակարան, արտայայտող այն պանծալի ոգին, որ միշտ փայլել է ո. Էջմիածնի գպրոցից ելած միաբանների մէջ։ Հաւատարմութիւն առ Մայր Աթոռն և անձնուեր գործունեութիւն Հոյաստանեայց և եկեղեցու բարեզարդութեան համար եղել է միշտ գոցա փայլուն յատկութիւնն, այնպէս որ ո. Էջմիածնի միաբանները մինչև անդամ կախաղան են բարձրացել յանուն իւրեանց այդ աստուածակոիս սրբարանին։

Մի տեղ ասում է Մինաս վարդապետը. «Եւ այսպէս պարապնդեալ զմեզ յամենուստ կողմանց ի մերկամարմին ելոյ՝ վառեսցուք զմեզ ըստ ամենայնի զինուք Հոգւոյն Սրբոյ՝ սաղաւարտ ի գլուխս, վահան ի յուս, սուսեր յազդեր, աղեղն ի ձեռին և կօշիկս յոտս ըստ սրբազնին Պողոսի քաջալերս տուեալ սոքօք ինքեամբ ինքեան կազմ եղիցուք պատրաստութեամբ աւետարանին տալ պատասխանի ամենայնի, որ ինդրիցէ ի մէնջ զրան հաւատոյ ըստ սրբազնին Պետրոսի, որովք և մղեսցուք զմեզ յառաջ այժմ և ի մերն ստագիոն հոգեւոր բանական մենամարտութեանս առ ի վարժիլ և վարժել, ստանալ և տալ, ցօղիլ և ցօղել, արբենալ և արբուցանել, գտանել և օժտել, հասանիլ և հասուցանել. տեղեկանալ թագնութեան մեծի և իրազգացս առնել տարիացեալ ոգոց՝ զոր ինչ միանգամ ուսուսցէ մեզ Հոգին ճշմարտութեան. և միանգամայն իսկ ասացից ի հանդէս ի զնին մտեալ գործել ինչ և զկատարածն իրին տուողին ամենայն շնորհաց յանձն արասցուք, գուն գործեալ միայն, զի մի ի հետոց հոգեկրիցն խոտորս ինչ ընթասցուք . . . .

Ահաւասիկ յիշատակարանը.

Փառք պատիւ պաշտօն գոհութիւն և երկրպագութիւն Անեղին և միշտ Գոյին, Անսկզրան և անվաղճան թագաւորութեան Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Որ մշտածաւալ իւրով բարերարութեամբն խնամէ ընդ հնազանդութեամբ իւրոյ ինքեան անզուսպ իշխանութեան զամենայն գոյս: